

Ե 62 Ի' 62 ՆՈՐԱՄՈՒՏ ՕԱԳՈՐԾԻԹԻՒՆՔ.

Առ ի տալ բանասիրաց զբարոյական նիւթ աղգային աւանդութեան վասն ծահօժութեան աղգայնոցս՝ կարեւոր համարիմ յիշատակել զսակաւամասնեալ յիտագայ բանս:

Հայաստանեայցս սուրբ Եկեղեցին ի գարաւոր ժամանակաց հետէ հիմնեալ լինելով ի վերայ Աւետարանական ճշմարտութեան, կայ եւ մնայ ըստ ներքին կանոնագրութեան եւ բարեկարգութեան ի նոյն ուղղութեանց, բայց ըստ արտագին ծիսական սովորութեանց աւելի քան զմի գար անցեալ է, զի յանհոգութինէ կառավարչաց Եկեղեցւոյ եւ յանուսումնութենէ Եկեղեցականաց յինչ ինչ մասունս սպրդեալ են մասնաւոր եզծունք նշմարելիք, զորոց բազմաց զառաջս էառ թէ եւ մեծագործ Հայրապետ մեր Տ. Տ. Գէորգ. Գ. կանոնակո՞ն կոնդակօք իւրովք՝ տուելովք ի բազում նուագս յօրէ անսաի անբառնալոյ յախոռ Հայրապետութեան ամենայն Հայոց՝ եւ այսոք

Մին յաննշանն եւ ի նորամուտ սովորութեանց անտի է ի պատականութեան կողմն հակամիտեալ տղէտ պատկերահանաց ոմանց յառաջ քան զմի գար ըստ կամն իւրեանց զսուրբ Գրիգոր Լուսաւորիչն մեր եւ զերջանկայիշատակ որդիս եւ թոռունանորաց եւս եւ զայլ նախնի Հայրապետ Մայր Աթոռոյոյ նկարելն ի պատկերս Հռօմէական թագիւ, զոր ինքեանք Ֆիլք անուանեն. քանզի պատմութիւնն Զամչեան ի Հատորն Գ. յիր. 226, գրէ, թէ Գրիգոր Թ. ողափն Հռօմայ յամի տեառն 1239. առաքեաց առ Կոստանդին Ա. Կաթուղիկոսն ամենայն Հայոց՝ որ բնակէր ի Հռօմիլայ, զթագ. Ֆիլք անուանեալն, եւ զմատանի, որ յետ ժամանակաց սովորութիւն եղեւ նաև եւ Խոլիոկապոսաց աղգիս Հայոց գնել ի գլուխս իւրեանց զայն ձեւ թագ, եւ զմատանի ի ճկոյթ մատն իւրեանց իսկ ամենայն Հայոց Կաթուղիկոսունք գնէին զմատանին ի մատանէ մատն:

Վասն զի Պատմութիւն աղգայնոցս աւանդէ, զի յամին 1287, Կոստանդին Բ. Կաթուղիկոսն ամենայն Հայոց՝ որ բնակէր յայնժամ ի Սիս, շնորհեաց հրաման Սիւնեաց Մեաբապօլտի Ստեփաննոսի որդւոյ Տարսային իշխանի Օբրէլեան, կրիլ ի գլուխ իւր զնոյնպիսի թագ, եւ ի ճկոյթ մատն զմատանի յաւուր ձեռնա-

գրութեան նորա յԱրքեպիսկոպոսութիւն տանն Սիւնեաց. ըստ
ոյսու զժագ նկարելն ի պատկերս ի գլուխ սուրբ Լուսաւորչին
եւ որդւոց եւ թռուանց նորա եւ այսոց Հոյրապետաց ազգիո
ցիոստանդին Ա. Կաթողիկոսն՝ այն է ցամ Տեառն 1239 ըստ
ամենայնի հակառակ է սովորութեան նկեղեցւոյն մերոյ, եւ
բոլորովին իսկ սիսալ *) որ յայտնի երեւի թէ ի յետին Ժամա-
նակս տգիտութեան ի կողմն պապականութեան հակեալ գոլով
բազմաց նկարչաց՝ ներմուծեալ է այս սովորութիւն պատկերա-
գրութեան յԵկեղեցին մեր եւ մինչեւ անգամ գտանին եւ ի
Տաճար սուրբ էջմիածնի:

ՄԻՍՏՈՎ. ԵՊԻՍԿՈՊՈՅՑ.

ԲՆԱՒԹԵԱՆ ՄԷՋ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ.

Գիտութեան մեծութիւնը՝ որով այժմ մարդկութիւնը հպարտանումէ,
նոր չէ. Խորին չնութեան մէջ նորա ընծիւզը հանգիպումէ ծաղրական ժպի-
տի կամ՝ հալածման. Երիստոտելի նման մէկը ստիպուած էր փախչել իւր
հայրենիքից մօտահաս մահից աղատուելու համար. Իմաստասէր Առկրատը
իւր իմաստութեան վարձատրութիւն — մի բաժակ մեղն ստացաւ. Կոյն
իսկ այժմ Սոկրատի վարդապետութեան հետեւզներին ծաղրում են և
կամ՝ հալածում են. Քայլց սորանով չէ կարելի արգելք լինել զիտութեան
յառաջադիմելուն. որը իւր փորձերի ու եղրակացութիւնների մէջ անա-
շտու է. Կա արհամարհումէ արտաքին պատուարները և չէ հրաժարում
ոչ մի եղրակացութիւնից. Արեմն պարտական ենք շատ զնահատել նո-
րան և ընդունել նորա ճշմարտութիւնները. որոնք ստուգուած են ժա-
մանակակից իմաստուն խելքերով. պարտական ենք պաշտպանել նորա
ճշմարիտ օրէնքները. իրբեւ մեր ամենալաւ համոզումներ, իրբեւ մեր միտկ
ամենաթանկ և միտիմարիչ կարողութիւն.

(*) Սիսու է նմանապէս և ի պատկերի նկարեալ միրտութիւն Տրդատայ
թագաւորին Հայոց և թագուհոյն ի ձեւ պապականութեան. քանզի սուրբ
Լուսաւորիչն մկրտեաց զՏրդատ արքայն և զամենայն ընտանիս նորա
յԵփրատ գետ, որպէս բացարայտ գրէ քաջ ատենապղիքն Տրդատայ ար-
քայի Ագաթանգեղոս և այլ բազում պատմազիքք. իսկ փարքիկ զբոյ
բաժակաւ ջուր լնուլն կամ սրոկելն ի վերայ զլխոյ միլրաելոյն և այն կեր-
պիւ նկարելն՝ նոյն իսկ սովորութիւն է պապականաց և բոլորովին հա-
կառակ է կանոնաց և սահմանապղութեանց Հայաստանեայց սուրբ Ակե-
ղեցւոյ. և ոյցն ևս նկարեալ է ի պապամոլ տգետ պատկերահանաց ի յե-
տին ժամանակս. որք սովոր են զամենայն նկարեալ պատկերս ձեռիփախել
մի բեանց սովորութիւն. որպէս աեսանի ի բազում: